

Վուաշիկայ ճառա՞ որ Ժառանդաւ  
Հպաց դպրոցի պարզեւարտվառթենէ  
հանդիսին օրը կարդացուեցաւ, ու  
բարակիք սիրացու Ունուկը զբացած  
է, և որամշեաւ ասիկայ վաղեմի աւ  
շակերտներէն է և ոչ արդի Ժառան  
դաւորաց դպրոցին, վան որս իւր  
ճառն ալ հոս առանձին հրատարակել  
արժան համարուած է Ուսումնական  
խորհրդաց որոշմամբը: Խոկ Ժառան  
դաւորաց դպրոցի մի քանի յառաջաւ  
գեմ աշակերտաց խօսեցած ճառերը,  
ինչպէս նախարդ թուով ըսինք, զատ  
աեարակով հրատարակուած է արդէն:

Ամենապատիւ Արբազան Պատրի  
արք Հայր, և Ամեմաշուք հանդիսաւ  
կան Տեարք:

Հնականաբար մարդս իւր կենաց  
ընթացից մէջ հաճցական իրաց ձը  
գում մը՝ հակամիտութիւն մը ունի.  
այս խոհուն էակը իւր գոյութեան աւ  
ռաջին քայլափոխէն սկսեալ, երբ կե  
նաց ըսոր ողջունելով՝ կը սկսի շնչել  
իւր էութիւնը կենդանացնող քաղցր  
սիրքը, և զինքը շնչափառով բնուա  
թեան գեղեցիկ և վաեմ առարկայնէ  
րու ազգեցութենէն ընական հետա  
քրոքրութեամբ մը իւր ուշը և մաս  
գրաւթիւնը անոնց վայ կը յարէ, ո  
րով կը սկսի իւր խմացականութեան  
սահմանը ընդարձակել:

Այս կէտէն սկսեալ իւր տեսու  
թեան առջեւ կը ներկայանայ այն քաղցր  
կենակցութիւնը, որ կ'անուանուի ըն  
կերական յարաբերութիւն. ուրիէ  
ետքը սովորութիւններու ու օրինակ  
ներու հետեւութեամբ միայն իւր քայ  
լերը կ'առնէ, ուր անկուպար բաղձան  
քէնմիայն հրամացուելով օդասկարին  
և անօդասկարին, առեղին և գեղեցկին  
կը յարի իւր հաճցիցը հաւանութիւ:

Եւ պատիս մադեալ կ'ընթանայ գէպ  
ի այն վիճը՝ ուր իր բարոցական կենաց  
թելին կը սովառնան անակնկալ թշուա  
ռութիւններ: Խոկ երբ լորդուի ա  
նոր ամեն մէկ աճեցուն շարժման հետ  
մորի և սրաի գաստիարակութիւնը,  
կը սկսի քայլ առնելառ բարին միայն և  
առ վացելուն: Եւ այս հայեցողական  
կարծիքը ջջմարտիք եթէ իւր սկիզբը  
մարդասիրութենէն ըլլայ, որոյ պա  
կառութեան վնասը ինչպէս շատ ազ  
գերու, նոյնպէս մեր ազգին վայ ալ  
կը տեսնուի:

Այսօր ամեն մարդ համազուած է  
թէ մարդս ընկերութեան մէջ կ'ասկ  
րի, և թէ մարդկութեան անդամ և  
այն սեռին նոյնութեան առնչութեամբ  
ունեցած յարաբերութիւններովը՝ պարտ  
քեր կառուարելու և իրաւունքներ վա  
յելելու արամադրուած է. մէկ խօս  
քով՝ իբր աշխարհաբազաքացի, պար  
տաւոր է այն ընդհանուր մարդկու  
թեան, ուր կը տեսնէ իւր ամբողջու  
թիւնը կազմող ամեն ներգործութեան  
իրական պատկերը և իբր հայրենի  
քի զաւակ՝ պարտաւոր է նաեւ իւր  
հայրեննեաց:

Այս պարտաւորութիւնները ան  
ծանօթ գաղափարներ չեն. ամեն նըր  
բառես միոք կրնայ առանձին իւր բը  
նութեան վայ հետազօտել, և իւր  
կանուխ հասակին մէջ նշմարել զայն:  
Որ և իցէ առարկացի նշանակիչ գաղա  
փար այնչափ ազգու և ախորժելի ըլ  
թրթռար մեր լսելեաց՝ որչափ մարդ  
և մարդկութիւն բառը. այս ախոր  
ժակը կ'ենթագրէ անոր լսուութեան  
իղձը: Ուրդկային սեռին բարելաւու  
թեանը հածութիւն և բազանիք ու  
նենալը, հանդութեան բարւոյն վայ  
նկասազութիւն ընելլ, ոչ այլ ինչ է՝  
բայց եթէ մարդասիրութիւն: Արտին  
այն գեղեցիկ զգացումը, երբ կ'եղա

հակառակի և իր ծաւալը կ'ամսպարիէ , կ'ըլքյ ազգասիրութիւն և հայրենասիրութիւն : Վայ կապարին մէջ հումեմատաբար իր ուժը աւելցած կը տեսնենք . վասն զի ամեն ոք իւր կենաց շարաւական թեան սկիզբը հոն տեսնելո՞ւն զառ արմատացած կը դրունէ հոն նաև իր լեզուն , իր կրօնըք , և իր քաղաքացին և ընկերական ապարութիւններն ու յարաբերութեան հերացը :

Դայց միթէ ներելի է միայն այս եռանդալ վարուիլ , ոչ ապաքէն ամեն մէկ հաւաքական միութիւն , իրը անհատ ուրիշ որ և իցէ հաւաքական միութեան հետ իւր իրուունքը վայելերաւ արդար պահանջումն ունի . ուրեմն անիրաւութիւն մը եղած չըլըլը , երբ վիրաւորելով մարդափրութիւնը , հայրենասիրութեան և աղդասիրութեան տարապայման կիրառութեան մէջ կը դանուիմք :

Եթէ սուր ակնարկ մը ձգենք դարերու և ժամանակներու շղթային վրաց , անոր ամեն մէկ օպակին հետ ոինորի ներկայանաց մեր աչքին հայրենասիրութեան անկախ ոգւյն ոճիրները , մարդափրութեան խորսակուիլ , և ազգերու եպութեան և անձնասիրութեան աղետալի տեսարանը : Ի՞նչ սոսկայի և տիրադէմ պատկերներ չպիտի ներկայանան մեզի Տեարք , երբ անոնենք հոն անօրէնութեանց և բարբարութեանց տակ արդար օրէնքներու կրակոր ընկերիլը , բարերար և մարդասէր սմնանց բռնաւորներու և չարագործներու գմափորմքներ ճիրաններու զոհուիլք , կրաւանց բռնաւարուիլը . որոնց ամենք իրը հայրենաց սիրոյ արգիւնք ծուռ հայեցողութիւն մը դիւշացանութեան երանաւէտ գործեր նը կատառաւած են :

Վնուանին Յունաստան՝ մինչդեռ

արտադ քայլափախներով իր միջօրէ ականին կը դիմէ . Աստրասց մովեալ ոդւով իւր ուհամանները ընդարձակերու նպատակները կը յղանաց , և Վեսինից բարերեր դաշտերը զայն վայելելու անարժան կենդանեց մը ձեռքէն յափրշտակելու մը պէս երկարաւաեւ որու տերագններով երկիրը իր բնակչաց արևամբը կ'աղողէ : Արդիիւրացիները և Մարնթացները որիւնավ ըստալին եաքը՝ Յունաստանի ամրապետով Վթէնաքին վրայ իւր վրիժառու ոգին կը թափէ :

Պեղուպնիսական դաշնակցութիւնը կազմած՝ անդադար պատերազմներով Յունաստանը կը դզդէ . վասն զի հայրենեաց դիւցազուններ պիտի կաղմէ , վասն զի մարդը՝ միայն իրենց հայրենի սահմանին մէջ տեսնել ուսածեն : Եթէ ամեն հաւաքական միութիւն ճանչնար թէ իրենին պէս նը ւիրական է ուրիշի մը ուեպհականութիւնը , այսօր Եհաստան իր հինցած խարսին վրայ թերեւս օդ պիտի շընչէր , և ձեւ . գարը անոր հազարամեայ կենաց վրայ գարեր պիտի համբեր : Դայց մարդափրութենէ զրկուած աղդասիրութեան ոգին վայն կը դզդէ , ինչպէս այսօր ալ անոր կիսաշունչ մարմինը տակաւին զօրաւոր բազիի մը մէջ հեղձամիջնուկ կը ճմլուի . անկարեկիր սիրո մը չահարեկելով քաղաքականութեանէ գատապննութենէն անոր արեան կաթիլներովի կը զավանաց : Ազգաց իրարու գէմ թշնամութիւնը , Տեարք , ՚ի ակզբանէ անորի անդնդաւ խոր սոսկալի տարտարուներու մէջ գահավիմածած է մարդկութիւր . ընդհանուրին օդուտը չմնածելով իրենց մէկ անարդ վասասիրութեանը և չահամորդ թեանը համար կ'անսեսնէն մարդափրութիւր , և գաղանացին անզուալ կրից մասնուած իրենց համասեռ ըն-

կերմերը պրց տակ կը տապալեն, թաւ փերսվ այն արիւնը՝ որ իրենց երակներուն մէջ խակ կը իրեն. այն արիւնը՝ որ ողբերք էին յարդել բարերարու. թեամբ : Խոսր մը հազի, փարփիլուն մետաղի և օֆն փառքի մը համար կը զիջանին անորդել զայն, կը զիջանին մինչեւ անդամ համերութիւն մը, աղ գութիւն մը բնաջննջ ընելու :

Այսքեթոն երկարատեւ պատերազմներէ տիարացած՝ երբ Հռովմի յաղթական դրոշին տակ յերկուս ծրւեն բամբուած գլուխ կը խոնարհեցնէ, հարկ կը ըլայ նաեւ անոնց կարգադրութեան հնազանդիլ : Խայց ակրապետող առնութեան ոգին Վասինիսաց Հռովմայեցւոց նիզակալիցին որը տին մէջ մէծանալով՝ Կարքեթոնի դաշնակից Վիժիակսի թագաւորին կիսով չափ ձեռքը մնացած խորուակեալ զրութիւնն ալ գրաւել կը ձգնի :

Կարքեթոն Հռովմայի ծերակցուին կը բողոքէ, խակ Հռովմ այս արդար բողոքին ու կնախից ըլալէն ՚ի զատ իր ապահովութեան համար Կատոնի առենարանութեամբը թշուառ Կարիեթոնը հիմնայատակ կօրծանելու կը պատրաստուի, և իբրեւ աստուածներու զահ քաղաքին յառակը արեան հեղեղներավ կ'արտէ . հարատութիւնը կը գրաւէ, և անսարստ դարձուցած կը ջնջէ երկրիս երեսէն Կարքեթոն անունը և աղդը :

Այսպէս նաեւ շատ աղդեր, ուրիշ աղդի մը դիւցազններուն կից զահ եղած, պատմութեանց էջերուն մէջ միացն իրենց անունը կը կարդացուի, ինչպէս են Վրաց, Վարաց, Վարոց, Փիւնիկեցւոց, Վասւրացւոց, Արիւթացւոց եւայն աղդերը : Այս ամենը թիւր հայեցողութեան մը աղէտարեր հետեւանդներն են. այն որ վայրենութիւնը արհամարհելի

ըսած է, նցնը կրթիչ ոճիներու տակ ձգելով շատ անդամ դից և կրօնի շահատակներ շնած է :

Տեղաբր, քիչ մ'ալ դէպ Հայաստանի հորիզոնը պանարով մեր նախահարց շիրփիներուն վրայ յառենք մեր ու շը, ուր իրենց սաւառնող ոգին, ամեն ժամ մէն մի անցորդին իրենց դործոցը վրայ տեղեկութիւններ կը հաղորդէ : Հնն պիտի տեսնենք աշխարհաշեն Հայկ մը իր յաղթական բազկին տակ Վասուծոյ և մարդկութեան թշնամի հսկայ մը տապալած, իրաւանց բարկութիւնը կը գործադրէ : Տիրուան նենդութիւնները յանդիման նելով աղգերու անիրաւութիւնները կը պատմէ, և հոյրենիքը կը պաշտպանէ :

Եցեան աղտունոցն նման մարդկութեան երկու ճշմարիս նահատակներ խաղաղութեան և լուսոյ ձիթենեւոցն շիւղը բերներնին Հայաստանի ամեն կողմը թռացաւելով առաւօտել կը ձրդնին խահական իշխանի մը ձեռնոտութեամբ :

Ո երջապէս պիտի տեսնենք արդ մուտի և Վարացրի սրտաբեկ տեսարանը, հնն անցնարդ մը ով որ ալ ըլլայ եթէ պատմութեանց տեղեկութիւն անի, եթէ աղդաց իրաւունքը կը ճանաչէ, և եթէ մարդասիրութեան դացմանքը կը կրէ իր պատին մէջ, անկարելի է որ վայրիկ մը առանց կանկ առնելու շարունակէ իւր քայլերը և առանց սրտաձմիկ հաւաշելու՝ իւր աշըր իր շուրջը յածէ լրջմութեամբ : Հնն պիտի տեսնեն անձնանուեր դիւշաղանց քաջամարտիկ խումբերը, որ Վասուածացին և Վագային պիտիք զարահալատ՝ հայրը որդւոյն և որդին հօրը, եղբայրը եղբօրը ընտանեկան առնուշ սերը անտեսելով, հարուտոր և աղնուտկանը իրենց տկեւենդզուն ապա-

բանները ամսցութե՛ մատնած՝ մարդկան թեան իրաւունքը առ հասարակ աւ մեն սրաի մէջ ախցեան՝ նահատակութեան առարկը կը կարգան :

Վամիկնեան զուակը գիւցազուն մարտիրասաց խրախցյաներ գողելով բուցակէ զ սրտէն անվանման կենաց վրասկիներ կը յօրդէ . հոն գիւցազնամու սեւագունդ երամին Կորուշնաց պաշտօնէից սուսերամերկ բազկին ասկ վարդագոյն արեան մէջ լողալով՝ յաւիտնականութեան նաւահանդիտուր կը թունի : Այսպէս ահա կը գոցուի տեսարանը, ուրկէ ետքն Հայաստանի լուռ ու ախտուր աւերակներուն մէջ կը գտնեմք զմեղ: Ար փողձկին մեր սրտերը միայն անջնջ մնալով այն գիւցազնաց լիշտակիները, որ հանդութեան օդուին համար նահատակութեցան մարդափրութեան թշնամի անիրաւ բռնաւորներէ :

Չմունանդք Տեաբք, թնդ մեր աչքը չզոշտափ միայն բարեցն կողմը նրկատելով, ունեցած ենք շատ անգամ անոր տգեղ կողմերն ալ. պէտք է խոստովոնինք՝ թէ Հայաստան ալ մնացած է յոռի զաւակներ, մարդկութեան կեանքը առ ոչնչ սեպող աշխարհակալ գիւցազուններ, և որ աւաելի գէշն է, Վասակներ, Վեհրուժաններ, մատնիներ, որնք աւելի առիթ տուած են Հայաստանի նոր ծաղող և դեռ ճառագոյթող արեւը մարելու, անոր կեանքը նահատակելու և փառքը նսեմացընելու . որոյ կենդանութիւնը և փրկութիւնը մարդափրութեան հրաշագործ ողւցն զօրաւոր ներգործութենէն միայն կրնաց սպասուիլ:

Եւ Հայաստան սյսպէս թէ ներքին և թէ արտապին թշնամիներէ շատ անգամ հարուած կրելով իւր բուը արտապին պէրճութիւններուն հետ

անշքացաւ ներքին բարօրութիւնն ալ և խոր տիրութեամբ մը մշննչենաւոր թշուառութեան վիհը գլուրելու կէ առ հասաւ Հայ ազգը :

Ակայն Կախախնամութիւնը բուը բավական չանուեսեց զայն: Հայը յաւահասութեան զիթամներու տակ պիտի ընեկձի եթէ ճանաչէ իւր սրարուքը, եթէ մաքի և սրուի դասախարակութեան հոգ տանի, անշուշտ պիտի վերանորոգուի իւր բազգը, և բարւոքելով իւր վիճակը յանդոզը ապագայ մը պիտի պատրաստէ իւր սերընդուցը :

Աւելին, ա Տեաբք, ճանշալով թէ ինչ է մարդ ու մարդկութիւնը, ազգ և ազգութիւնը . և այս նուիրական սրարտաց կաաարման մէջ թերի ըգգանուելու համար՝ մեր սրուին կրթութիւնը մարդափրութեան կենական տարրով բազագրեմք, որով մարդս ճշմարտապէս կը գիւցազնանայ, վասն վի նոյն խոկ մեր Վրարձնն ալ կամքն է մարդափրութիւն, և որով օր աւուր գէպ ՚ի յառաջ քայլեր ընելով կարող ըլլամք լուսաւարեալ ազգաց զջանին մէջ մանալ և Հայ անունը անմահացընել:

Չուսկ ապա վերջացընելով խօսք՝ խնդրեմ, բարեխնամ Արքազան Հայը, ընդունել մեր գուղնաքեաց երկը, և օրհնել զմեղ՝ Ձեր Հայրական քաղցր օրհնութեամբ, սրպէս վի մեք եւս ապագային մէջ ընդհանուր մարդկութեան և մեր սիրելի Վզդին օգտակար անհատներ ըլլամք :

1867 Փետրո-ար 23 :

ՄԱՅՈՒԿ ՅՈՒՆԱՆԵՍՆԵՐՆ

ԹՐԱԿԱՑԻ